

բազկացեալ բաւական մեծ հատոր մին է որ  
այսօր Ս. Խաչի Մատենադարանին 224 թվ. Ձեւ-  
ուղիւր Տառապաշտական կամաց գործադրությունը կազմու-  
թական անվանություն է և այս անունը պահպան է առաջ գործադրությունը՝ որը շատ ան-  
տառ գործադրություններով՝ որից շատ ան-  
տառ գործադրություններով՝ որից շատ ան-  
տառ գործադրություններով՝ որից շատ ան-

JOURNAL OF LITERATURE

ՏՊ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՒԳՈՄԵԱԿ

ԱՅԽՎՐՅԱԳՐԱԿԱՆ

ԱՐԵՎԻ ԱՐՈՒԹԻՒՆ Ի ՓԱՏՐ ԸՆԴԸ

5

## ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆԶԵԼ

Մայ, 12 այսկսկը 1890:

Եւհա արդէն հայ վակիք մը մէջ գետեղուաւ ենք : Տսին մեջի խոց մը որոնց բոլոր կահա կարաս սիրն եւ ին հնա գործ եւ մեծ որմագործաւ մը ինցին մէկ կամքն . պատարք մէկնէին մէր թանձր, յա տակամածն՝ կամըրածն . կրտեժիք, ցած զուռ եւ փորբիք պատահան երկամթի բաննաներով, կրտ եւ տար մը մեր մը բար գետնէն, ահա ամեն որ պահ կամնան վանքիք մը նշցին զաղապարին բառ կան ճիշչ կը համապատասխանէ : Այգեսործթ եւ անգան պատճառաւ զարպաց իւր գործոց վերը գաւառ երկարամանսկիս մըջց որ նախար ընակութեան մէջ ու ուրիշ զարում շնչոյ սթափեցացէ՛, բաց է որսեր բնեն եւ ձիով երգան արշաւանքներն, բայց միայն զննել Մուշտ մենածեր առաջանալույթը՝ զրո երկու կարտնէն Արթանիք եւ որ կը պատահ արքաբարձրական մասնաւով որոց գաբաժաններ երկնից կապատճն մէջ դուրս կը ցցունք կազմակի տեսական Այս երկ կար միջնորդ ստիճան ունենաց իւ մերձաւու զննենք ու մանկէցք, եւ որդիկանեւ զանցերի հայոց մէջ մեծ գեր կը կատարեն եւ Սուրբ կարաս սկսաւ ամենակարան եւ ամենէն աւելի ուժատուար բանքեն է, անօսուած չ'ընթառ քիչ մ'եր հաստած ատան իւն կարագութիւնն :

Համես-քիւնեկ (անգլամուռ էկզեղեցի) անունն է ցատ Հայոց Ա. Կարպատո, որը կը հույս Հայոց ԱՅ. Ցայանին ՍՊԻթրի: Ա. Քրիտոր Հայութի անուրքի էպի վեճութեաց բացա անգամ փառ տերած երկրացածով: Մըս այ նորոգութեան միջնուն Տրուգոն: Վերջն անշատ 1787 թվականից մէջ Տարդիք և եքը կը յաւերտունահան անփառութեան անապահեցի:

Ապահով կառուցում ած է լերաց կողմին վրայ՝ ու  
կ'իշխեն Աշոց քաշտին Հիւրիսակողման և ու այս լեռա-  
նողակին՝ որ գետ ի Տարա ձգուելով երկարեցով

կը սեղնեն վԱրածանին իրենց լբրանցամշէքնեն մէջ  
ի վիճ: Մէնք որ Կի՞ջոյինք երաշտին ու ամոյիք  
և մատադարանինք ԱՎ Կորապետի վայնը՝ միացնեած  
ու գրեթե զանուու նիկած մէկ անհիւնը: Ամզի ե-  
րեցաւ իրեն խաղաղաւէն առանձ նորան մը մարած  
չիւն: Հին քաղաքակիթ ամթեան քանի Ֆը յետ-  
ափակիթերու: Անգամ մ'որ քասաւ է կիւնին աշքը:  
ու հոյցեածածն ին հեռանք այս զանդականուած  
ու ու այնին իրան ստուարակուած են ի մայր  
խոնարհած արեւու Սբրասափեռ նշշնչերեն, եւ  
համար մթիւ իր զգաց իր ծրագիր շրջանակի նկա-  
լելու որ կախեաց անտառութեան մէջն ուրց գուրա իր ցցուի: Սանացի անհետ իր կորոսի  
ոյն յափշտակիւ առաքարան երը կը մերձենաս:  
Շնուածնեւ ու օրմենն անմանն պահուած կա-  
լաւածատան մը կը նմանին: Եւ երբ մանեկի գուն-  
քէն մէկն ներու աւելի տիւու է ազգեածիւնք:  
Երկու բակեր վաստան սպազ բանէք գաւիթը  
կը կազմն, որոց միոյն Տիբափակումն իկ կցին  
սանաւ անկուի քարերով կաւացուած յուր շի-  
նութիւնը, ուր գումըն է: Կիսապար արեւիսիսկործն  
ից է մէկ կորցման թերատ շնուածք մ'որ սյժմ  
արքէն զաթէ աւերած է եւ որ գորոց պիտի ըլլար,  
եւ Ա. Գրիգորի Լաւառուիք իննաւորց փոքր մա-  
տուռ եւ միւս կողման մաստան մէկ ճականան  
ից ներբեռաւութեն ուր է նեկըցին: Այս գաւիթը  
կը պատեն միապատկիս համարակապ կցիկնին, ուր  
ու նե նուու գործար, սիստանոր բաւ մակրին այլ  
պիտից կարեւոր տեղէք: Ասոնց անելուն ծանին  
աւ Հորթնեւու, եւ բարդապակիւ նում, անփոյ  
ու համառաւուած:

Եկեղեցին հայկական ու ունի, որ անփոխի  
մասները է: Ազգանկրթեք եւ զբեթէ շարերասես  
դաստիարակմբն ու քանի մը մանրապատուածաններ  
ունի, իւ բառանյ իւր քայ երեք քերեթ, ու ոնց երե-  
կուցը պատճեռ սահմանական տանեան ուր գուսացած  
խու կը բառնի, կը լւսաւորեն եներբարակվանն  
մաստիարակ: Խոկ երրորդ ամերեթէ՝ կը լւսաւորէ  
աւատեչն եկեղեցից պիւ և անդաբար լւսամասն  
ներգի: Ոչ է անդաբիւն կայ, ոչ պատառուեստ  
համարձակութիւն, ոչ վայելլութիւն: Բազմաթիւ  
խաչակրանքներու եւ ուսանաւորոց քանակական յա-  
շագրանքնեանց մէջ հազի կը անեսնին քայի մը  
զգագանքեաց ինուէլի եւ բաւական նուրբ քանակա-  
կուած որ լւսամասներու լորդ կողմէ կը պատես:  
Ներքին կողմէ մինչն է եւ մերի Հասանաւուն են  
ինքնէւրը, ինչ դրագին շատ ենդէց, որ կը ծննդաւուն  
հասանաւուէք: Սակայն ներքսանիղը կը շոշա-  
նորան սովելով տախտակամածուն եւ այլ նորիքա-  
նան իր գիտու խօսքներուն երկու կորմն աւ մասնա-  
գունուն կան, ուստի կը մոցուի երկու խօսքներուն  
հանադրմն է Ա Սահմանական մասաւոր, որ ճամփ գուտա-  
գուած է տախտակամածու: Որ իբր միանք տարիի  
յառաջ շնորհաւ է իւ Ան, եւ որու սովել գոյնը կը  
փափէլ պայտ անդաբիւր եամբ այն կիսանուի պատրա-  
թեան մէջ: Վատարնա մէջ կը հանգչնի Ա Սահ-  
մանական շնչարք, եւ հաս է նաեւ Արքասայ մամի-  
կնեան գործարք գամբաւութեաւ:

Qazqanlıqlıların əməkdarları, məzənət və 1. Böyük Mədəniyyət

Մերաքի գերեզմանն, որ մշտակ կը մեծարակի. այս աղ դրաւագուած է նոյնպիսի սոկեզօծ աստվածահամա-  
ծով. մատրուս մէջ կը հանգիւ Առ Վոլցանակ  
Միշտի նշանաբար մը ման, եւ Ա. Աթանազինեայ  
Հայ Կողմանակի մարտին, որու գերեզմանի գե-  
թէ ծածկաւ է բարեպաշտի նուիրգ. մատքին  
ովչ քար մը կը ցայտուի այդ տակի ու ո՞ր բանց  
քառա կը նշիչ Գոյլ Աշհան մատիւնն ապա-  
րագան Աթատուս Տայը: Արի Երկու մատուննը  
ալ կան նախընթացից աշ ու ձափ կողմի, որ քիչ  
անզան կը բարսին. մին Ա. Գրիգորի մատունը  
ցած ու ման մետառն մին է, զոր Ա. Գրիգորի  
ուղարքար կը համարի:

Ահա այս է հայ վնարդ մը : Աւելորդ է կար-  
ծեմ տպղել հսու ուրիշ մահամասնութեաւներ  
ցոց ցնելուն թէ ինչ միակերպ, ծոյլ, ձանձրանալի,  
անգարծ ա անոր կեամբ է անոնց որ կ'անցընեն ի  
Համա իրենց օրերը տիրագինն էնքար ու երան  
արաթներ անցուց Գևորգ հոս' դորդի մը վրաց ըն-  
կոմանած :

Բայց ի առօրին գրաւոր աշխատութենէն՝ որ  
մեծաբան էն միշտ այսպիսի ուղևորաթեակց  
մէջ եւ մըս անսկ թանալաքի, մասցած ժամանակ  
կանցկաց հազար ու մէկ մասն զաղալաքի, որոնց ա-  
մէն մէկը մեծ գործք է այս խուլ ու թթուուն ան-  
կեան մէջ, բայց խնաւանդ այցելութէ ամերիք։ Այ-  
սու այցելութէ թիւն՝ թիւնը վարդապետաց,  
այցելութիւնը ծառապից, սրբաւորց, ու զեւորաց  
եւ այլ որչանց այլ անձնաց։

Պատման այն է որ այդ մարդու մը կենցը  
Հրապարական է Ալեքսեյու Ամեն զորքեց ար-  
դի կը տարածեն, կը մենակը, կը մասկուի կամ  
պարագանեին: Տանն ի բան բայց է ամեն այցելուք  
որուն սկսահակ մը սուրբ եւ զլատիկի մասացանել  
իր պարագն է Ամենէն անդնարող հարցմանը  
կը լաւ, և ի բարը պարուց կը զայ պատափան տառ  
լու անեւ եթէ ասել ստիպուի: Միայն կին է  
ի խորդական: Խայփուն բարյից պատափան ազըր  
մանափ չէ որ ամենադաշտից գէպքրն իսկ ամեն կողմէն  
իր տարածութիւն եւ եղբեմն զայ հեռանենք իսկ:

Նորալուքը կարծես կարուտնաց բաժնիկներէն  
կախուած են, այնպէս շուտ իւ տարածութն առնա-  
չէ ռաւոր պիղերն իսկ:

Զանցի անտառաց մէջ բազմաթիւ են արչեր, թէ պէտք փոքրանութիւն են և գլուխարա կ'որացութիւն: Ենքարայ ափանդու որի երես շատ առանձ է արօն, հակայ սադ, բազ, այլեւայլ արտիք լուսաբեր, բայց միշտ անհնարին հրացանի քը ապահ զորթ են են հեռու կը փափէին: Հաս բազմաթիւ են նոյնական գիշանախ թառչութեա, եւ շատ քաջ յափշտակէն են, որոց կարգն են նաև անծեղն ու պայառն. Ալր թաքաննան երկու թառչութեան զարկան երկու յալթանութիւն անդդ, որոց մին 9 թիվուրամ կը կունէր եւ իր թեւերու տորածութիւնը ձարբէ ծոյր 2 մետր եր, մուռ կը կունէր 11 թիվ. եւ 2 մաս (6) մոտ, առաջանաւի եւ ուժեան

Սուշ եւ իր շըշակայքն ըստ ի՞ն ուղեւու  
բաթեւած մասին չեմ խօսիր, բայց միայն կը յիշեմ  
Հու Ապր-Եպիչանես հայ վանդրն այց ելքնեն, որ  
գառափակյան միւս կոփր նստած է առ յերեսի  
կայ որ Հարաբեկականից գեմեան առ գեկ կանանած են  
են Սուրբ-Կարապետին: Հոկեամեքեր Հային ժամն  
8ին Հանրային ենց ընկերակցաթե Խոսք թարգ-  
մանին: Ժամ մ' եւրոյ գառափակյան ենք, ուր շր  
չելք զատիք մը մէջ կը տեսնենք 15 մինչև 20 մէջ  
խորութեամբ բուռաբեր Հոգուածանոյ փուլքի: Մշց  
գաշոր իսմա լաւ եւս լուսանադաշտը շափականց բերըն  
է եւ Հայաբնակ գառապար շուտ մարանց մին:

աշհանց կամ մասնաւանդ որբնթաց յօրձմաց  
մատ, որ կը ձեւանայ երիս կղզէն եւ ժայռերէ որ  
Եփրամուն նվաճցըն խաշգառան կը հանգնիւն եւ  
կը սպածեն կը առաջցնեն զայն կինչի նազապար  
կիրճը մտնենք քանի մը հարիւ մեթի յաւացը  
Առայնիք Գրզը-ազամ երիս հարիւ տանսուրէ  
տեսե գրին որ համբաւառ է ի բեր ծխամուսուր  
Հրանտու եւ ասեն: Նորակածան արաւիստու մը զժուա  
բառ գեր ելլուրու ժամը հին կը տեսնենք Ապր-

Յովհաննես կանոն, որուն ընդհանուր առաջն թէեւ աւելի փոքր եւ աւելի խեղճ նշն է Սոբք Կարապէտի հետ։

Դորս քահանայք կապրի հոս Հարուս և վանքը գամբաներով, խաչքարերով եւ մասուցրներով։ Ծառ մը յայուղին մեջ՝ երիկ զածած թէաք պարապատուած, որուն ուորդ թաշուած է ամառ մը որուն մեջ կայ եղբ այս իւրի որոշ Քիառասուի ուորդն օծաւցաւ։ Եկեղեցին երեք եկեղեցաց առջնին երախոյ ուունարմին իրն է՝ երեքն այ ընդարձակ անխառաքան մ' աւելնաալ առ անկորու։ Կը սեն թէ մի մաս Ո Գրիգոր Խառապէն ։ Ենուադիր՝ մեծ առ մասութիւ հրօսական գրքեր տեսանոր հոս, ու մէ այլըց հսկոյած առաջ պրոց իւրոց նի 1123էն քաջարուած առնենու ինաւորդ մանրանիականերուով։ Առու Յօվհաննէսի մի մաս հետապրոքութէան առարկին եւ ոյն կարգ մը Հրամանագրութիւն առարկին եւ կը սկսէ, Ո Գրիգոր։

Իւ եւ Լիւնիւն է առաջ։

Զանը գաւառուն համար մասնաւոծ էլ շրջան  
մ'ըրինք գտաշտին մեջ, որպես զի խորսոք ալ տես  
նենք, որ Արմակոսի Խորենացը ծննդափոյրն է, եւ

ուր գեղեցիկամուգակ խաչքարեր կայ կ'ըսէին։  
Երկու հատ միայն դտանք, որ շատ հետաքրքրա-  
կան չեն։

ԱՊՈՒՐ ՑԱԿՈՒՆ

2.

## ՀԱՆՐԵ-ՖԻԼԻՍԵԽ ՄԻՆՉԵՒ ԲԱՂԵՏ

Թատէր, 26 Օւլուսար 1891։

Ա երջաղէս հասաւ ոյն օրն որու երկոր ժամանակէ ի վեր եւ այսպէս ահամօրեալիք եւ ամսը կը պահպիիք, որ սկզբ մեր ուղեւութիւնը շարադաշակէ ցմիշտ պիտի թուունք Ս. Կառապետի հիմուուր վանքը։ Ա'նչ համայսկան բառ և անեց անձնաբառն մեջ՝ որ մեր տախէ կը բացուի, նետուի, որ բախ և լայլ որ տպատշաճ Հանլը քրիստէն եւ իր բերանման թաձրապարփոր որ-  
մերէն, ուր այնչափ երկայն եւ այնչափ տեսուր ժա-  
մեր անցուցնի։

Սակայն վիճաց ասսնջկանը կը բացանին թը ըն-  
որ մեր պիտի մենասոր մենասանին մեջ կիցած  
որերն ըստ հարեւոյն տպատշէ ըլլան, եւ առոր  
համեր անկեղծ օրտէ կը յայտնեմ շորհակալու-  
թիւն։

Ոյ,յօր վաճքը կարծես պաշտուած փակուած  
է ասէմ մ'աւելիք է որ թաձրապատճէ կը տեղոյ  
ձիւնը, որ բեր ապիտակափայլ տարածութեամբ  
պատած է Մշց թշուու ու ամեր շշափակ դժուու-  
րանելք լիւներ։ Օրեր աթողն կը տեսնէինք որ  
անձնահաս ծի ծի ճիւն հօս գոր այնպէս իւս  
թաձրափախտ, որ քանի մը քայլ անդին տեսնել  
չինք իրաւու։ Բայց պա կումերէ երկու շեն տեսներ  
գէն ու գեր, փոթքն կը յաջորդէ իւսալութիւն,  
եւ մուսափին պայծառ երկուն, եւ այժմ կրանինց  
որոց տեսնէլ Արծանայ մանածածառաւ ծամա-  
ծւու ընթացքն որ վահուն կը կորէ ոյս ըն-  
դպականաւաս պաշտու որ 96 կը կուն կոնսան-  
նն, որուն հազի թէ տաս հասն սեւ բժի պէս Վե-  
րիւան մինք։ Հարաւակովն Յաւուս լիւներ է շնաւ-  
զատակի կ'երեւան ոգիտակ, դորչ ու կապոյս, եւ  
կարծես նորք եւ թաշնան առաւամազով ծած-  
կաւած արեւելքան կուն նիմիս շնոր պահա-  
կափայլ սիրաթեամբ վարեանաց իւս բաշթ կ'ա-  
նանձն եւ պազման կարուած զանգուածը, եւ  
անդուն հեռանձն այդ դժուներ կը սկսն առալսն իւսա-  
նուած կը նամակն Ալիսանց հնասիստովը։ Իրինեւն ի  
մայր խնարհու արեւոր վերին ծառապայտներով  
լիւնաց երաշտին կատարներն այնպէս պայծառ ցա-  
ռան։

<sup>1</sup> Պաշտ թափն կը խօսի անու շարո ոյժմու վի-  
ճակի վեց, որ աւելորդ Համարեցան (թարման) փա-  
կափայլ ժերենին անբարութիւնն իւս յայտի նորոգն  
որ ոյն անձն Զալոց - ընթակն մնուի և անձ  
ինքն բաշէնց ըստ զեւութեան նկարագրութեան մասը  
տպատշէ և իր նիւու միւս իւսայ իր յայտն թէ ոչ ոյն  
ու ոչ ոյն թէ ոչ ոչ միւս նիւու միւս իւս ու ոչ ոչ ոչ ոչ  
վայու թէ նիւու միւս իւսայ կամունքու։ Իրինեւն ի  
մայր խնարհու արեւոր վերին ծառապայտներով  
լիւնաց երաշտին կատարներն այնպէս պայծառ ցա-  
ռան։

լացած կ'երեւան հօրիզանին լըմակապայտին վրայ,  
մինչ անդին բարձրաբերձ սարեւը կարծես բիւր  
կածէ ենք որ պղնաւուն ազօտալցոյ մը Կ'անուա-  
դարձ ցուցացնեն այն ամեկերուն որ անձնց առորուա-  
կը պատուն եւ զրոնք խաւարաստուեր կը ծածէ յամբացոյ։

Հետզէստէ գրեթէ ուսուզական հզուաթեամբ՝  
կիրայա արքիանանաթիւնը այժմ դորեւն գիշէր  
շըրմախափ կը խաղոյ 9 եւ 12 աստիճանունց մէջ  
պայէն վար ու հունու մէս 2000 մետր  
բարձրութեամբ լիւնաց գագաթնախղիզմանին, ան-  
սամանը լիւնաններն ալ շնու պահանանք անոր  
խայթման գէմ։ Երեւեմ կը փշէ մըրհայուղ բըր-  
ախան նուըր ու սառած ձեռն պապազանւու։ Հասիկ-  
ները ցնարացնութիւն ըրաններով յօրմանապայտ  
մըրհիւր իւց լիւնաց գայեն կարեղ ճամբորդէն, ան-  
կատ իւց անձնանէր գոյեւլով, խոսունները լիւններով  
եւ հետափազազ ծածէկելով հզուանաններն, այն-  
պէս որ վասանդ կայ ուղեւորաց անդերը մըրհիւր լու-  
սանդապայր։ Եւ վանդակաւու եղան է կը վասան-  
դապայր իւց լիւնաց գայեն կարեղ ճամբորդէն, ան-  
կատ սարի այս ժամանակիւր զառ անձնիք ան-  
հետ կը կորսւին, սամց դիմանէրը հազի թէ գար-  
ան կը գուսանին զահաբէժ անդույղ նուըրը։ Ու-  
սա-  
ման ժամանակ գրեթէ է կ'ընդհանուր երկու եւ եւ-  
եւ ամեր սարի այս ժամանակիւր զառ անձնիք ան-  
հետ կը կորսւին, սամց դիմանէրը մենած աշխարհէն ամբո-  
րուութիւն անջառուած կը մնած աշխարհէն ամի-  
սներօվ։

Դաշնան իւնեւու համար մեր ընճան ճամբան  
էր 30 աստիճանոր լըմոն թեամբ իւղն նրբուզին մը,  
զոր քանի մը հետարան ուղեւորը բացած են քայե-  
լով։ Աշ ու ձախ կորմ միշէն մէջք կը նիր մարդ  
ձեռն մէջ, եւ երեւմ եթէ զեղութ ըստոց կ'ինչոյ  
5 - 6 մէջ բարձրութեամբ խոսունները մէջ որ ծած-  
կած են աշքէ ձիւնաթալ եղանակ հսկն մղած  
բըրման ձիւներով։ Կրուզին կ'երթայ գրեթէ է միշտ  
նորին զահաբէժ վհիքու եղեւըն, այսպէս որ վար-  
միալ քայլու մը, ոյն սայթ աքուածք մը կ'ինչոյ վար-  
նեսեւ։

Ժամար ատան էր երեր ամրակցիսն մէջ յօտանը  
որ գաղան ամբողջ տարածուած բանած էր։ քանի  
մը քրիկեն անք եւ արեւ շնոր տեսներ եւ րա-  
րիսանութիւնը պէս կ'ընչոյ գգարամար։ Հայու մէկ ու  
կէ ժամ եւրը անցնելով Սորուր և Փակա գի-  
շերու որ վանքին տարածուածն է յայդ շնոր զա-  
պատած, կ'ինչոյն Մշց գաղան եւրու 1,500  
մէջը բարձրութեամբ։ Մէկ պատու եւ շնոր կողմէ-  
փայլ տարածուած իւս բարձրութիւնը մարդիկ շարժուած առանց-  
ներու պէս կ'երեւան, շնոր զեղութ սորոնց մը մասն  
ամբու գիշերութ, առուն մեծ մաս ըլլափի մը  
վրայ կ'անգամ է։ Այս գիշերէն մէկ քանին  
շնոր զեղութիւն էն։ այսպէս խելքան բիւր ձողբարձի  
որմաններով են բարձրամիւր ու առանցանքով որ կ'ա-  
կան զեղութ, եւ աւելի հեռան անդր գաղան բարձր-  
ութիւնը ու գիշերութիւնը, որոնց մէս մասն պիտու-  
նունք ու մէջ հնարքարակն կ'երեւան։ Ծն. թէրգ.։

զիշերներ եւ որ բերքամանձ կարծեսկ կ'երեւայ. Մեծ աւան մին է Տուն 100 տեսէ, կը ուղ հայ, կ'եղ բուրդ: Խանճ իշեաւելէն եւորդ՝ որ մեծ արաւ մին է որուն յետառեպէ փերքի խցի եր կայ անջառուած միւս մասերն 80 անդրֆմէգ թանգրւթեամբ զառաօվզ, եւ ուր պիտի անցընելք զիշեր, երակի գիւղ պատեցանց, ուր շանկ ամեն կողմանէ կը հաջեին: Արք բնակարանը կը դաշնայինք այս տաեն երբ գիշեր պատել եր սիսած, ինչ մը գրան մէջ կանգնած նաև ըրա երթապ եր քով: Մերձեցնամբ իրեն քիշ մը զարդացած եւ հորուու մէջ: Գաւաթին մէջ ուրիշ կանայք ալ մասն եղան նշան ընելով ամենին ալ որ մասներ. առաջին ակամ կանայք տեսնելով որ չենք հասկանար բածը մը սկսան ձեւերով մինիւ իր միարը: Գեւ ի տուն մէց զմեց եւ զըսիր հակած յենլվ բաց մէռքին՝ կը կրինէր նիսի, կնիսի: Մոցոց զմեց մին մին ինչ կուց մը դրանի իւղի կարենիկ լցուր կը լուսաւուրէր հողէ ամանի մը մէջ մառաւած: Տուն մէջ տեղ գետի վայ փռաւած էր նոյն օրը մասած երիտասարդ կուշ մը մարմին: Չորս կողմը նասած գեղին կանայք կ'ողպեսին իրենց բարեկամ կիսու մանչ եւ գովաստանքնեւ կ'երգէնի, մինչ անոր այս էր երկու որդոց քով՝ լուսիթեամբ կը ծիւը: Դիւասարի կին մը մառելոյն երեսը ծածկու բօրին առկ խոթ ած ձեռքը կը փայփակիր զայ է կ'ուղէր բացընաման եւ պատուած. Երբեմ երբեմ կ'արեւ թէ իր ողքաբն երգը կը մորէր իւր յօթ անց վայ: Այս ժամանակ սիրչ ինչ մը երգը կ'առնուր եւ կը շարունակէր նոյն սիրաբնի ողքերդն նոյնպէս քաղցրացնոյն որ գեղջեղանուած:

Երկրորդ օրը՝ 14 աստիճան ցրուութեան մէջ եւակե Տունէն եւ հասակ եփառած՝ զոր անցամբ սառուցի վայցին: Սառանախար շաս թանձը չէ, ուստի սաբարեցամբ անցնեն ձիւը 50 մետր չեւառութեամբ իրարիք: Հաս նեփարու մը միջին 150 մետր լցուն ունեն, բայց գերանչալքին պէտք է որ 500 մետր ըլլայ լցուութիւնը, բնշգչու խորափո գետասինեայ վելուր կը ցուցնեն: Գիշ մ'երակ Մարտուն գեղին քով՝ կ'անցնինք ուրիշ գետ մ'ալ. Սեւ չորք, որ Աստանայ մէծ օժանագակ գետն է, այժմ նոյնպէս սառած: Շամածուռ զետը կը հեղեղատ այս գաշտն եւ գարնան շատ տեղ ալ կ'որոշէ: Նոյնակերպ է մարմար մինչեւ այն տեղ ուր Տարսոս առաջին հանդիպակեանը կը համանի, որտեղ լեռնականք բրոցինին այցեասան են: Շիխանութ շրցցած զօղւնք գտամերու մէջ կը ցուցնեն նորաքակ մակարաննեւ ծխամատի, որուն մշակութ եամբ կ'ապիք անկարաննեւ ծխամատի, կծուն կ'առ շատ գուշակ է: Մշայ ճխամատը կծուն և զորա պարագան է նիսիւ կը հիշեցնէ հագագի գագագի: Պարու կուռաւը մէջ կ'առ գուշակ է կ'առ գուշակ է նիսիւ կը հիշեցնէ հագագի:

Մուշ արեւմաքէն ենակար յանաբար առջեւ կ'ելլէ չորդամի կերպով աստիճանարար բազմած բայի մը վայ՝ բարձ թանձ մը պատապարելով:

Հնա միշաբերդի մը մացորդը կան ի Մուշ, որ մամիկոննեւ իշանանց նիստն էր:

Յունուար 11ին Բաշչի ճամասն բանեցի, ուր տղակից մը իր սպասուր ինձն, որուն լուր տուած էր իմ գալ: Սակայն ճամիւն շեղեցայ Առաքելց

զանին ալ տեսնելու, ուր բաս էին թէ արժեք ունեցող հնամթիւ կան եւ մեծապար ձեռապիքը, ելայ լուր, որ բաւական աշխատեցացիչ էր, եւ հասոյ վանդը ամենային նման Զանըի, բայց մուռ ոչ այշասի կարեւուր: Վարդին արտաքիր զան վայ վանդակի հետքը կը տեսնելու: Իսկ հետապրատին իրեր՝ ինչպէս բառած մասնակի նման հուս, բայց միայն եւ եղաղեց կարեւուր: Վարդին արտաքիր զան վայ վանդակի մասնակի նման իրեն ինձ ամառանակ առաքելին կը տանի բառակելու: առանձակ առաքելու, եւ հայերէն Աստամաւաշան մը 1141 էն քանի մը երթաբայն զարգանկարներով մախացած:

Կը շարունակենք ճամբան Անթոյ լերան երկայնութեամբ որ հարաւակալման եղուն է գաշշ տիւն եւ որուն մինաւարա զառիթափ կոյներ բազմաթիւ գոտերու բաժնեւած են, որոնց մէջ ազատ առանձն են գեղեցկանեսէլ գիւղին, ուր գեղեցիկ պերսոն արտաքիրն էր գուանի բառակելու: առանձակ զան առաջնակ կը տառապէր կը առաջնակ կարեւուր կը առաջնակ պատուած: Տուն մէջ տեղ գետի վայ փռաւած էր նոյն օրը մասած երիտասարդ կուշ մը մարմին: Չորս կողմը նասած գեղին կանայք կ'ողպեսին իրենց բարեկէն բաժնեւ տան: Այս գիշ-զերու իշ բանիքէք աւելի մաքրու սո ենք բան բացընամանը գործին շայերը աւելի ոլ հերթամած առ են: Շատերը միշեւ և: Պարի են գուանձա աշխատելու, եւ ոմանք քիշ շատ գալ զերէնն, անգիրելու կամ հասակուն բախուն:

Գաղափաղորին յոդեցացիչ միահերքութիւնը կը ըստանակուր մինչեւ այս տեղ երբ Անանյ լօնին կը մերձնանք: Խեկիր յանկար փերպարանակի կ'ըսյա կարծեն, եւ աւելի նիմագագեղ դաշնայ: Կաղնեաց սնատաներով և ամիսի փառաւած իւղան եւ կերպար կ'ըսյա կարծենին, եւ ուր կ'իմանցութիւն պէտք եւ յանդգնիւ ուղին շարուանակելու թէ ոչ: Այս երակի վայը աւելի տաք է դաշտ կամ ներանդը կը իւղանի (փոթոքի) անուն, որպէս ետք աւելի զանակին մէջ ալ հուռուա սատկութեանը հուն կը փէւ: Եւ երբ ձիւնը կը աւելոյ առանութեամբ (երեքն թագանք մէջ մէջ թաղել իւր տակ մատրոդինը):

Հարցուցինք գիշ-զերու ավանդութիւնը որ բաս:՝ թէ յատագաւոր է այսոր անցը եւ պէտք է մնան եւ միւս օրուան պատօւել: թէ երեւս վախ անցանելի բայց մամրան: Այս խորդորյն՝ որ շահարիան կ'երեւար, շանասը եւ նաեւ սոտիկանաց պաշատանց որ համդիչը կուցէին, շրիմնենով՝ որոշեցի գոնէ փորձ մ'ընել ճամբան շարուանակելու: Առանց կանոնն էր, առեւս կանոն էր կ'առ գուշակ է կ'առ գուշակ է նիսիւ կը հիշեցնէ հագագի:

Հարցուցինք գիշ-զերու ավանդութիւնը որ բաս:՝ թէ յատագաւոր է այսոր անցը եւ պէտք է մնան եւ միւս օրուան պատօւել: թէ երեւս վախ անցանելի բայց մամրան: Այս խորդորյն՝ որ շահարիան կ'երեւար, շանասը եւ նաեւ սոտիկանաց պաշատանց որ համդիչը կուցէին, շրիմնենով՝ որոշեցի գոնէ փորձ մ'ընել ճամբան շարուանակելու: Առանց կանոնն էր, առեւս կանոն էր կ'առ գուշակ է կ'առ գուշակ է նիսիւ կը հիշեցնէ հագագի:

Արեւածա տրէն արեւելք մինչեւ Առայ թին  
Տօն ձգուց ուղին Նիմբոս լեռն դիմոց կը շվից  
գեղ ի աջ և կ Գոտուց դիմոց հարս քանի մը  
Նարիք մեղք բարձր լիս է մ' Եղիշեն ետք. Հսու տեղ  
կը սկի Ռահմանի անցքը՝ նեղ դաշտիք մը խորտունկ  
Հեղիղառառած: Անին վրայ թանձրակուռ մառաւ.  
Խոչ մըն է պարու եւ վրան ժամփար են վիթի հարիք  
սպակը: Թաքրաթիւն եւ անոց ցրտան զողմանը լեռանց  
ընդուռած բացուածքը մը կը դիմու բան թեմանց  
դեպ ի իշեն որոն բարեխանութիւնն աւելի բարձր  
է և ի պարսկ աստիպարուն հողմանը զը կը յառա-  
սնեն: Տեղ ուրբէ մղութ ճնշեն ճնշեն յօրան-  
պայտ ի շը շը նանաւ, ուրիշ տեղեւ ճնշեն կ'ի-  
րեւոյ սպառակ խուսերավ վրայ վայ՝ տանեաց  
կ'իմաստութեն նման քանի մաւրեւորաց մղզել յա-  
ռաջ բայսած նրան զը յանեւու կ'որթ անը-  
տեն կ'իմաստութեն ասուս ճնշեն տեղի կու ասու ար-  
տից ասիք, ճիերն ու ձիւուրու մինչեւ կ'սա կ'իբրին:  
Մեծ ճամանք կ'իբրին կը անսնենք նրան զին որ Նարիք  
բայս անդէն գաբձեալ աւ անսնեն կ'ըլլայ: Բնանարգը  
գրասաններն աստիպարուն կ'իշեն շտու անցամ.  
ուշոց է այս մը որմանել բաներ, ուր հանել եւ  
նորվէ բնանարուն եւ այս միջնորդ մինչեւ մէջ ք  
ձեռաւ մէջ խորաց կ'ըլլան: Այս միջնորդ յանա-  
ծօքն հոգ մը կ'ինք, բանեւ բանեւ կը մըն էւան  
հաստիներն որ Կանծանան կը շաղողն արեւադիմէ  
ժամանակ. Խօսու բուք մը կը զարնէ երեխին, ան-  
գամները կ'իմաստունն են մեր ոստինան հոգերու  
մէջ խարս ի հայէին: Բաւեւ արդէամբ ասանագաւ-  
որ է այս անցքը, ուրոյ սպոր մինչ կ'այս մղեց, ողը  
զես գեղցիքի է: Ճամբան աւելի սահուն լըրծուն  
կ'ըլլայ, եւ մարդիկ ու գրատները շատ ներս թիւն  
կը իշեն բայսուն եւ աւելի յաման կ'իշեն ուն-  
քանակ քանակ-թայ վրայ դպաւուած հաստատան ուղ-  
ժամանակամիջն որոն ժայռապարաններն աւել տեղ  
60 մեդր բարձր են, կը տեսներ վերջակէ բայց  
բայսուն ու իւր պարտիզները խորուն Նախիմ  
ինքըը: Այս ու ուսուանուն հինգ ու շքեղ է: Ժամա-  
մ' աւելի վկտու է ասկանին քաղցին սիրու հա-  
սնելու: Սահանապան նախին զայիմ ափի մը վայցն  
կ'անցիք ուր գրեթե անհարթ է ինչ գիր բանին.  
Եւ այժման աւելի գուռուած կ'ինչ վրայ որու-  
ծնեն գէշեն հասեր եր մեր վասն: Աւ ժամանակ  
է աւել հասնելու: մարդիկ պարտասած են, ճիւ-  
ռուն կարիքան որուաները կ'օրուած կը դոդո-  
զոն: Աւեգնանցութիւնն երկար եր ու աշխատ-  
ուցիչ:

ծուըր, խորափու գողացած ժայռերու մէջն իւր հեղիզաստա ջրերը տանելը կցելով Պոհուսան-Առ գետին, քանի մէ վայսեա և դղասանարջ անցարած մէկ անկ միւս տան ճգուռը, քանի մէ քա- րանձակը նկանակ անիշնակենթուն կամորով կը իւր պէս երկու ուղաձիգ գետափուքերը, որոց եղբարը մեծա մասութ տնկաւած են ուղենիք ու կարսա- խէիք: Քաղցին այլեւով թաղերու վայ իւր բար- րանձակ ուղացած տան լցանչառակ մնաբենիր, եւ իւր կամ գտաւարասեզ ժայռերու կամարները թառած եւ կամ աննաներ ժայռահէր խորշեր մասառանձակ աներով շատ նկարագիւղ տե- սուի մը կանոն քայլարք: Հորեցինիք անենք ոտ- վարարա ամբաշէն են տանակ մը բաւական կա- լուզ թիսաքար, որու թերութիւնն է այս որ դիւ- տու նշու ի ծծէ եւ ինաւարութիւն ի գործ: ատոնց տանիքը տամալիք է ուր ամսն տան օրուան- մէկ մասն եւ ամբուջ գէշեր կանցըննեն ընակիշք: Վայ դրան վկայ վարուած է նոյն մէծ եղինքը մը որմանը մէջ բայ հնասանգ առվարութեան քրգա- սանիք:

Հին քերդապատ գէշեր մը գեռեւ եւ նշանաւոր վիլատակէք իւրազնան են բայապէն կենդրուն աւել- յած ուղեր մը երկամ ամէք (basalte) ու դրամէքի որ- մերով յաղթանամբն զանազան ամէք մը ցայտ, որուն որոշ կաշած կուռած են թէ փեր: վերջնաց արմատ- ները ժայռահէր խառացներուն մէջ մուած ապր- գած, աւելի ծեղ բաց ընդլայնած են այս վակա- րածնենքը: Էստա աւանութեան Աղջուարդ շնան- է այս թանձրապարհուս ու բարձր պշտապիներով պատուած միջնաբերդը: Եցյ աւանութեաթիւն այս կոմիւն շատ կը կիսնիք: աւելի դյոյն երդ, աւելի շնչիք աւերած նմէկերտասից աշխար հականի տան- անէն կը դրսիք: Միջնաբերդին խարսիսած ոյրին վկայ հին արարացի նշանագրով արձնագրութիւն մը կ'եւս ուղեւ շատ շատ անուածած, նաև որ օրին- կած էն վկայ կը ան հնար է անոր համենի աւանց մէծ անօի լատանին կուռացներու:

Ամառուած քազար է Բագէշ, շատ հիսնարի տեղը կամ շրջակաքը եւ մորն մէջ բազմինի հակարացի պաղերակնէն, որոնց այս կը լեցեցի: Սակայն ձեռն շամանակ ձեռն բանտարկեւ կ'ընէ՛ պայտէ շատրւ համար բնակիչները, հադրդապայ- թիւնք աւելի գդաւարին կ'ըլլան, եւ երեւեկի ժամանակ ու բնաւանց իւրավոր կ'ըլլան, զոր մոր- թիւ կը ճգն իւր տանին: Շատ արդին է այս տանին աւեղախիսամիւնքն՝ տաս ժամ մամրու համար իրը 5 զորուց: Պարաւորաց օրավարն Յ զորուշ է ի Բաղաջն, ուսուի եւ ու ու գորսուած պամիշներու ու քան- ականուոր արծաթ եղութ հայր թէ բան մետաղն զնէն քիչ մ'աւելի գնան կը ծափանին:

թեեն հայտնակ աշխարհց ու Փոքրն Ասիլյ  
Հարաւային դաշտավայրում մէջին նաև է բա-  
շէց, ըստ նշանաւոր առեւտոր մէ չըսնի. ամա-  
ներ գծւարութեա պատճառաւ գայտավայրեն  
եկած հարաւակք Ծիրանակի բուրդ ճամփան կ'ընթարեն  
նախանձ ձար. Վուեստիքը շեն զարդարած ամ-  
եւին: ու են ամաթիւ պարունակութիւննեւ քանի  
մը սարքակ պատասխաներ ծննաւ և ներկել: Նեղի  
ու պղոտ շնկայք խուռ կնող անսեմթիւն շնորհն

ԲԱՂԵՇՆ ՍԴԵՐԴ

Մայիս, 12 դեկտեմբեր 1891:

Համցաւասիլի Բաղէշը շօրս ներ հովաց կցման բերանը կանչնած է Վանայ քիչ հարաբեր և առանձինություն՝ Դառաւախիցը մեջ, զատկան հարաբեր ու հարաբերությունը պարագաների մեջ որոշ փառ էր թափանի կ'իյնաց յորդամայն ու շնչը շնչվեներ, կը բարձրանան աստիճանորեն ինը պարագաների ու դարաստիների շուրջ պահանջ բարեց լիբանաց կողմն փառ: Գիւտար հսկանի նորը կը հոր Բաղէշի

մոտենանք պայ եղանակին որ վաճառքները շատ յապազար ին հասնեն: Խաղը գեղեց բացքին կը սփոս ըրազդ՝ շատ ազդու ի քաջարը, չե՞րը: Որք երեց պայոց-մարգրիները տախա աթի են Բազեկի մէջ վաս ի քիչ բա ընթեր իր մէջու պայոց որպես անշապակ անունու ո ձևակինը մենչեւ իրէ քաջ առ ինքու ին շատ գիշեան:

Բաղեցի բնակիչք կը հաշամին իբր 30.000,  
որոնց 18.000 բաւրդ ու 12.000 հայ:

Յունաստար 23 ին հաստի թեկեր՝ Տրվուել որ  
չափ կ'երեւ այս համբաւելք անդանց են ըեւանտրութ  
զ պատուց համար. Ինչ էս երթաւու համար մեր  
համագոգութ առ զգիքն ան հնար է զրիթէ. առափ  
որոց եցիքիք առ կ'ի հարա ինչու ինչ որ ի Պատրի  
կատառ առ զգութիքիք Մոռուէն անդանքութ. Աւ եթի  
թի է եթ և անալու եւ զվեզ անինին երիթրութէն անձան  
ուղ ի եւնոնք դիմաւ անդեւու համար մարտ բար  
քարած ան հորտեւշն առ մինք Տետերիք՝ հացի  
մեկ ծիր բաւ:

Ամոյն շնչին ճառքոց եղանք, թէեւ թանձը ծին կը տեղոր ծին կը եւ եւ կը հսկուային բուքը եւ եւ սին կը զանոնէ ծինքը: Նշան ապաշէջ-քրոյ ներացնվալու, տես ապէ ձեւան ապահովութիւն մեջ որոց առ քի կը հանդիսան ժամկապային առեւ քեկը երկամ տիսան ափազգերաց նշան, եւ այլ տեղը եւ ծինքանուն հանօնիք (hydrogène sulfure) իրան բար ծմբուածելերու տեղ կը գուց ցընէ: Քիչ մ'ան զի՞ն ապիտակներ ափազգին բու առ կան օրոց մին որմանպատաւապան մ'ունի՞ւր կ'երթան լոգանարաւ: Ուերքեն զի՞ն զի՞ն մէջ լըրանց կորամիջնա օճապայոց առանձ տանոն ճամպան կ'անցին ժայռանցքը մ'որ զի՞ն մէջ կոյս զուրու ցաւած յազլի ապօնաւուու զանգուածիք մէջ ծակուած է: Այս Տէկիրիթ-թաշ (Տակ-քար) անան անցքը 5 մետր բարձրութիւն ունի, եւ 4 լայնութիւն, եւ զոր ըստ դիեցաց անազութեան հզոր ըզդանայց պարիդ (հօն) մը յօրինած է դիթիթ մէթեամբ: Խոհ ըստ ուղաց Շամփրամ: Այս անցքն այժմ (ձևա ժամանակ) կէս իր փասուած է սառուցի յազլի սինենորու որ լուսոյ ժամփանցին լիք կանաչ կ'երթան առ ապահով առանձ առանձ: Հալիբութ կը նեղուաց չուռով, կապէցա լուսական առանձ առ ապահով առանձ առանձ: Հալիբութ աւելի բարձրաբերձ կը սեպանան եւ աւելի լիք հասենիլ կ'ըլլան: Խոհ նորքը Բաղչէջ-քրոյ ալիքներին որ Պոհանայ քրոյ օժանակ գտնան է, ի հոսանքնեն բարձինինի խարսիաց մէջ՝ ծածկելով զանանք փրփրու: Զինչը կը դապիր ալոյզէն, բայց դիշէրն է վայս կը համնի: Մթյ մէջ կը կորսուի ծամանու որ 10—15 մետր բարձր գետանինեա փուլեւուն ճէրչ եղերէն կ'երթայ, ուստի կը ապահունէն թուզու մուզու մուզու սանձն: Որ վիզու կափս կ'երթմ առ զան զալազար: Հեղեղու կ'անցինք կարմիջ մ'որ երկու գերան է միխոն հօրիզոնական զըրիք ցեմելեալ քանի մը ոստերով ծածկուած: Միս եղերէն կը իշ շաբաներ լիքը պատահ ակիր որ գողդունին բայց գեռ շաբանէն լուս մը, որ խնան մը կու փայտ ոյս ամսոյի հօլիուն մէջ կարւանանց եւ ուղեւուաց մի միխ մետահաց ապաստարաննեն: Ուստի խնանց մասու մը դրուած է հնա ճամբուն ապահովութեան հնիեւու:

Երկրորդ առառև ժամը 7 ին ձի հեծած ենք.

երկինք դոց է, ըստ ոգր խաղաղ, և բարեհաւա-  
ռութիւնն ամզ՝ Բաղչեց-Ծոր քր Հոս կր նետար  
գոյաված խոր կրամացք թի մէջ՝ Հայոց 15—20  
տար լսին, և ջշդի պար կրամանից սեղե իր բար-  
ձրանց տեսակ մը հին քերե. Մենք թագու-  
ցինք Տեղակին զիծը, և լեռ կորել պատճե. որ-  
չափ իր բարձրանակը՝ արթուր իր սասանայ հավա-  
ր անի անզգիք էր, և արդէն վարագաց իր,  
իր վեհ փութորդիք, երբ Քայեն կիրոց հասունը՝  
1,450 մէր ըարձութեան մէջ. մենք կր սահիք,  
և թահանդիմիք տեղու սկսող նորածինը կայրէ  
երեխնու ու կը Կոյրցնիւ: Ճամբան հնացր ճառ առ կուտա-  
է, ճերք յն ճերք առ յառ ուսու, ուսու պէտք է ճիռ ու  
կոսկրտելով ճամբայ բանալ, ցուրտ անդամա-  
լց լց կըն զմէզ, բարը՝ Տեղամանձևէ բոյց եւ պին-  
պէս արաքած մը իր բանամէր եւ մերք կը սիրնի  
պայել: Գանի քայլ սանդիք գրասուր կինայք ա կր  
իրի, պէտք է հանդ առանւ. ցուրտ սպիտակ պատ-  
միկ է, մասերնին այնպէս ընդպրմացած որ կը ժառ  
մէ անդամ իր առեւ ձն յօրպարանեն որ բռնուու-  
ութէ: Անդորր ժամեւ առաջանացած հանդպար կոտը-  
անցերկը՝ կը հասնիք ձեռն սահմանը, տարքը  
ճիռնամազ էն, ըստ վարը հսկվաները դուստքեզ  
զարարութ թաւու կանաւ ու կարիքի Թարեհասա-  
նութ թանը մեռնացն է, հսկը կ ցածնան, և մենք  
թքամիք կը ծենք զարանամին օրց ըստ մեր  
ոյ հանցըք կործառնէ. և անցերց կը կըն նորա-  
նոր դժուարութիւնք. Կամաւ ձամեսն խոռոշա-  
շան եղան է միոց քայլերն որով կանանաւու կոր-  
ս ճշմարտ Զափառեր են կազմանաւ. ուր բար-  
ձրանընթերէն իշան սառնախանը կը ժազգիս իւղին  
աւելի գժուարադնաց եղան է քան նոյն բայ առ-  
տառաւու թանձ ու շաղապատ ցերեն պատճառաւ.  
թշուան թագարար շատ անհանաւ կ'ընկնիք եւ վեր-  
ջապէս նաեւ ցերեն մէջ կ'ինայ գլուխվոյց շնչելով  
բռները: Պէտք է գարեւել բռնառաւոր, որ պին-  
չափ զիւրիք ալ չէ, վասն զի արսիչետուուլն նեզ  
է և նորափիք հանգունքի մը բերանը, հսկը ալ  
պահուն ասքերնու սակէն առանք ամառն կ'ինայ քարել  
լապէս. բոյց երեք հարիք մեր անին վարելա-  
կ'ինայ, գարեւել պէտք կ'ըստ կանդ ու ունուց ու  
բռնառաւոր. քիչ մանցին երրոր անզամ կը  
կրիսօնիք անկուսին: Քանի մէջ մէջ մը իր կընար յառա-  
երթաւ և ուստի մասնաւերէն մէջ վիրաւուուն է:  
Քենաւը սոսիկանին քոյզ թուզվ հան, պանթթիւն  
վնառեւու կ'ըրթ անկ երկու ժամ ալ անգին  
Տաւան քրորանան 10 իրթն իւնցի զիւրակի.  
ինք ժամ արգեն ըսրուն քառորդ կայ: Մենք ա-  
գուարութեամբ կը հսկացն քամի թի հոսիք  
օգնութեան երթաւ. թշուան սոսիկանին որ մեր  
ցերեն մէջ թաթ ասաւ բռները պահանաւու մա-  
տաց էր: Յարդապատ գժնակ որից մէ մէջ կը տա-  
րածուիք գնանախսիւն, և կը սպասելք Նորեկը  
մէջ մեր Քրտաց գործիւն: Շատ սպասելքն վերը՝  
առան ժաման երեքն ազարալին կը ծնուցանեն  
մեր բռներս գարաւուր: Սասիկան վայսայսաց  
ուսուահար, քարդ մը ծանրապէս վիրաւուրած  
ծնկն, ամենին ալ սկիզբ ցերերու մէջ թաթ-  
խաւած:

ԵՐԿՐՈՐԴ օՐԸ ՃԱՄԲԱՆ՝ թէեւ ի հարկէ միշտ

ցերպան՝ կ'անցնի բայ մասին գալուք մը, բայ մասին  
և բանց ու բաց մէջն գեղցիկատուիլ գիմիօք, կադ-  
ծ են գարնապայնին համարկան շրջապատ թիւն մը  
կինձնենք Հայ ժամանակ ետք՝ Շռուն կը-  
ոչ մարքնենք Այերդ քաղցրն սփրատ անեցով առա-  
քեանանեաց շնորհածոց շատ նման, թիւրքաւ ու-  
թիւրքաւ միրակնենք ու պարակին տանամած քա-  
րով, աստիճանաբար բարձրաց մասնաց ու պա-  
րական քաղցր մըն է Հայոցնեակ քաղցրներէն ա-  
ւեր գուղք ասեան է Հայոցնեակ քաղցր մըն է պա-  
րական շնորհ աս է քաղցր գուղք ու թիւնն ապա-  
ռուն Հայոց այսմ արդէն քարոզի եղան է:

Սղերդ իր 15,000 բնակիչ ունի. Թէեւս  
քրդաշատ երկի մշ, բայց քաղքին ու շընկայի  
7-8 դի զերս լիզուն արարեն և Տեղակամար-  
տիրք շնուռած են ցեվով՝ ատակ մը զանե՛ք  
ու կագաւած չեն եւ խուռապեթին կը զահէն  
քանի մը որուած մշ տան մը շինեն, որ ի հարկին  
երկար ալ չի գիտնան: Զեմով թէ եւս ձիւնաշատ  
է երանց վրայ, մեղք է տաշուն մշ, բայց ատակ  
ոտք պահին է սաստիք, այնուն որ քաղքին ու գիւ-  
ղերուն ինաժամանակ շատերը կը թուղու տեղի ու լեռ-  
ները Վերթան: Գործանն համիսհաս է, եւ ձիւնը  
լեռանց վրայ գեր չափան չափան կը լավա-  
գացուի ծառերը: Հոգի այնանց վր ենթի է առ առ առ  
ու սարին երկու եւ նաև երեք բարձր կո-  
սոյ, եւ իր այլազան բերքերն շատ ընտիր են  
Կաղնեաց անտառները զնանոր կու տան որ Կ'արտա-  
ծուք, աերեաները նաև բնանանց, եւ փոփոշ  
զինք կարուուն բնանան կ'երակու ինաշալց  
որ նաև շատ ադրբանց օրոքուր պարէն է:

Այս գտառակին մէջ՝ ուր կը ծիսն զետ  
քանի որ Տրաբուխը, բազմաթիւ և շրմանկը են  
որդիք : Ենթադրութիւնը արևելութիւնի վեց  
թաղողյա գործեր, բազմակեց այս թիւ եր ու այծեա-  
ձար, համար պահեր, Խորքը կամ հատիչ զենքեր  
ու գալունի հազմանք :

Խանուց օրի Պոհատանայ եւ Տիգրիսի պետա

խանոն կըքը՝ Խթի գերզն մօն՝ կը տեսնենց առաջին անդում էւեկները, որ լսու են գերանինքէ շնուած որ իրարա հետ կապուած են, և որ կը բառանած օգուայց եւ կիրած ոչխարիւոյն կամ այծենյ տիբը։ Այս լսուեր կը թողուն կը դր Հուանինքն եւ մրցին կ'ուզգին ըստ կամի՞ ճափ մը կամ նաև իշու թէ եւանց ձեռաք ։ Լսուերը Ռուուլ աՊազուած կ'երթան, որ լսուանապն կը ծախեն փայտը, դաստիք ակիլը կը բառանու էշուան վայ եւ ետ կը գառանան ցամացքն։ Այս մրցին ներդուսուոտի ծանօթ խոսքին մէջ կը գտնինք ոյց էւեկներուն նկարութիւնն աց ին պայնու նիւթէք որ այսօք կը տեսնենք, այլ ունեա ասոնց նկարը քանդակած գոտուած է հնանէքի պատահի աւերտանց արց կը պայ։ Ասով կը ցուցուին նաև թէ ինչ դրցն փոփոխ թիւն կրու են ժամանակաւ ովդուութիւնք ու ըստ այս այս այս մասնացն, ուր երբեմն նաև հայութք անշուշտ անշուշտ ասորած են ինչպէս կ'ապրին այժմ արդի ընակիւքը։<sup>1</sup>

ԴՐԱԳԻ ՓԻՍՈՒ:

ԲԱՐԱԿԱՆԻ ԹԻՒՆ

ՕՐՈՒԵԼ ԽՆԴՐԱԾ

Ուռասհայոց գրականոթեան վրայ գրած  
յօդուածներու միշն մէջ անցողաբար յիշատա-  
կութիւն մի էի արած՝ այսաւել — ի կաւկասիա  
— գոյութիւնը ունեցած ազգային կուսակցու-  
թիւններու վրայ: Ցիշած էի, որ Յ որոշ կուսակ-  
ցութիւն կայ ասպարիղի վրայ: որոնք իրենց օր-  
էաններուն անուամբ կը կուշտին «Մշշկական»,  
«Արձագանկավան», եւ «Նոր-Դարական», —  
կամ անախիկն «Եղեռական»: Առաջնին միբ զիմք  
կը հւչակէ ազգատիմս եւ յառաջիտական, եր-  
րորդը կը տեղաբորուի հակառակ որդութեան  
վերջնի ժայրի վրայ, իսկ երկրորդը կ'ուզ բանել  
ինքնինք միշն գլուխ վրայ, որպէս զի ըստ պա-  
րագայից մերժ առաջնոյն եւ մերժ երկրորդին  
կողմէ հակի: բայց ինչպէս վերջնին փորձերը ցցի  
տուին, կարծեաց ահագին մէծամանառութեակը  
իւր ուղղութիւն միացոցած է աւելի պահպա-  
նողականներուն: բան, յառաջիմիսաններուն:

Առասահայոց մէջ մամուլը մեծ ողի է, առ-  
ելի քան Տաճկահայոց մէջ: Տփղիսի մամուլը ինք  
կը ստեղծէ ծրագրիներ իւր կուսակցութեան հա-

<sup>1</sup> Այս անդ կ'ընդհանուր ուղղեաց քար նկարագրութիւնը, վաս դի մասնցիւնը՝ որ ամբողջն ըստ որպէս համար է ամենի է. հնագործական և մեջ համար է ինչ ուր պահանջ է ան նկարագրութիւն համար առ առ առ առ առ իւ և ան նկարագրութիւն իւնիս ու թիվ ի շնչ որդե ապա գարձան են լըսոր ու կասպից ծովու պար: